

Ս Ե Կ Ո Ւ

Ա Մ Ա Ա Գ Ի Ռ

Ա Զ Գ Ե Յ Ե , Բ Ե Լ Ե Ր Ե Կ Ե , Գ Ր Ե Վ Ե Կ Ե  
Ե Ւ Ք Ե Վ Ե Կ Ե

---

ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻ

Յ Ե Ր Ա Ւ Ծ Վ Ե Ւ

Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՑ ՅԱԿՈՎԱՆՑ

1867





ԵՐԿՐՈՒՏ ՏԱՐՅ  
Թէ՛ 4.

31 ՅԱՆՈՒԱՐ  
1867.

Ա Մ Ա Ա Գ Ի Բ

ԵՐԱԾՈՒՅԻՆ ԲԵՐԵՎԵՐԵՐ ԵՐ ԳՐԵՎԵՐԵՐ

## THE SECP

Այս կը պարտաւորիմք նոր տար-  
ւաս դրան չեմիքին մէջ առաջին քայլն  
արձակելու , կարծես թէ աներեւոյթ  
ձեռք մի յանկարծ մեր եաւեւէն ուսեր-  
նուս թեթեւ հարաւած մի կու տաց  
և կը ստոփէ գլուխնիս ետ դարձնել  
գէսպ ի անցեալը , և մթութեան մէջ  
տեսնել այն թաւալբըր սահեցող անց-  
նող դարերը՝ որոնց խւրաքանչիւրն թէ  
բարի և թէ վաս յիշատակդրեր թու-  
զուցին սուրբ Վ թուշս գրասէղանին  
վերաց , ու այնպէս անցան գնացին :

Վիարանութեանս կեանքը՝ որ ամբ  
բաղչ ժաղավրդեան մի կամ ազգի մի  
կեանք լսել է, և կընամ լսել թեան  
կէ աւելի ազգեցութիւն է նշանա-

կութիւն ունի կենդանի ազգաց ցուցակին մէջ, իւր անցելըն մէջ կը դիտէ շաբք մի գեղքերու ու անցքերու, որոնք կասպակցութիւն ունին ընդհանուր ազգութեանց սրատմութեան հետ։ Այս անցից պարագայները խահուն աշքի մի դիմաց կը նմանին սմբիանոսի բարձրագէզ ալիքներու, որոնք լեռնաձև կու գան նաւու մի կշախն կը զարնուին ու անոր վրայէն կը սահին կ'անցնին, կամ փշուելով ես կը գառնան։ Այս նաւս է սուրբ Վթոսու, որ 14 դարէն ի վեր է արիաբար կուրծք արւած է այն ալիքներուն, որոնք իրական ներհակ քանի մը կողմերէն իւր վրաց յարձակեր և փշուեր են։ Եւ

թէսպէտ երբեմն պատահած է, որ անոր զեկը անսիորձ կառավարողի ձեռք անցած ըլլալով երկիւղաղի վուանեներու հանդիպուցած է նաւը, այսու ամենայնիւ տեսած եմք որ նախախնամութեան Ձեռք մի միշտ պահպանած է զինքը։ Այսպէս ուրեմն նոյն Ձեռքը ալէկիոծեալ նաւը մինչեւ մեր օրը՝ մինչեւ 1866 տարւոյն վերջը բերած հասուցած, և ճակատեցուցած է, ով գիտէ թերեւս ողբան ալիքներու ալ նշաւակ ըլլալու համար։ Հարուած մի, արկածք մի որբան ալ ազդու լինի, օտար ձեռքէ մի ընդունուելուն այնքան մարդոյս ըներգործէր, որքան ընտանի ձեռքէ ընդունածը։ Այս է որ մեր միաբանութիւնն ալ իւր գոյութեանը դէմ եղած սպառնալիքներէն աւելի՝ իւր բարոյակիանութեանը դէմ ազդացնոց կողմէն ընդունած հարուածներուն վերայ կը վուանայ քանի մի տարիէ ի վեր։ Իսոց մեր վատահութիւնը մեծ է աստուածայինն Կրիստոնամութեան վերայ, որ ընդհանուր ազգին առաջը բարեկյաջող ապագայոյի մի դուռ բանալով, սուրբ Աթոռս ալ նորա շնորհքովն գէպ ի նաւահանգիստուն բարօրութեան իւր յլէկը ուղղելով խոհական առաջնորդութիւն Ամեն։ Արքազան Պատրիարքի մերոյ, անվտանգ կը նաւորդէ յուրախութիւն բարեկացու ազգայնոց և ի պատիւ ընդհանուր հարուածներու ազգին, որով և ընտանի հարուածներու ապարաց կողմէն ընդունած սպառնալեաց հետ մէկտեղ կ'անհետանան։

Անցեալ 1866 տարին՝ ընդհանուր ազգիս յետագէմ ընթացից նկատմամբ՝ բաւական վիշտ ու թափած թողուց բոլոր ազգափարաց և բարեկաց անձանց սրտերուն մէջ։ Ամբով տարի մի ազգային հոգեւոր Աթոռն սուրբ Խջմիսածնի, նոր գահակալի ընտրութեան պատճառաւ բաւական յուղմունքներ

յարուցանելէն յետոյ, նոր տարիս ուրախութիւն կ'ողջունէ զնորդնախիր Գէսորդ Արքազնագոյն Արհւոյն և երբեմն կրստանդնու սոլսի արժանաւոր Պատրիարքի քահանապահպետութիւն։ Այսին ամենաբարձր Արքազնութեան ընտրութիւնը և իւր անձին արժանեացը վերայ մեր ունեցած բարի համզումները իրաւունք կու տան մեղ արդէն նոր ու զուարժագին հորիզոն մի և խաղաղութեան ծխածան մի երեւակայելթէ ազգային եկեղեցւոյ և թէ ազգին քաղաքական վիճակին վերայ։

Պաղցը է մեղ նաեւ յուսալ, որ աղքային միւս երիւ հոգեւոր Աթոռներն ալ շուտով իրենց արժանաւոր Առաջնորդներն ընդունելով ըստ փափանաց ժողովրդեան, նոր շաւիդ մի պիտի յորդեն իրենց վիճակայնոց առաջը դէպ ի լուսաւորութիւն և ի բարեկարգութիւն, յորում կը յաւթանակէ ճշմարիտ կրօնքը սուրբ եկեղեցւոյ։ և կը լուեն նոցա դիմացը ուրիշ ամեն տեսակ նորուայց և օտարաձայն վարդապետութիւնք։

Այս են մեր ջերմ սրտերուն ուխտին ու մազթանիքը զոր կը նուիրեմք առ բարձրեալն Աստուած, խնդրելով որ հաշտ ակամք հայի տառապեեալ որդւոց Հայկայ և երկանցս սրբոյն Պրիգորի Առաւալոցի։ Հաստատուն սպահէ ինչպէս մինչեւ ցարդ՝ նոյնպէս մինչ ի գալուստն իւր, նորա հիմնարկած եկեղեցին, նորս վրայէն վարատէ ի մման արձակուած նետերը՝ ոչ օտարաց ձեռօք, այլ որ յաւալին է իւր հարազատ սեւպուած սրբւոցը, որոնք կը համարձակին նորա աստուածուայց վարդապետութիւններն խանգարել, որ անեղջ և անյաւելուած հասած են առ մեղ, որոնց մէջ է մեր հոգւոյն փրկութիւնը և բավանդակ ազգութեանսանելորուստ պահպանութիւնը։

# ԵՐԵՎԱՆԻ ՄԵՀ ԳՈՅԵՄԸՆԹԻՔ ԿԵՐՊԱՐՏ ԸՆԴԲԵՐ ՊԵԼԱՐ

ԱՆՁՈՒԹՎԱԿԱ ԲԱՐԵՐԱՄԻ ԺԱՅԱՎԵԴԱՊՐԵՑ ՈՒՍՏՄԵԼԵՑՆԵՐԸ

Առ քեզ, որ Վանդ, առ քեզ Տարձրեալ, Տէր և Վստուածդ համայնից .  
Վանդ սպաձայն ընդ կականաց ողբրմելեացըն ձայնակցեալ,  
Առ քեզ գոչեմք արտասուալից, վրաստահ ՚ի մերդ, որ առ մարդիկ :  
Վզդըթութիւնդ հայցեմք Վստուած, հաշտեալ ընդ մեզ համեսցիս արդ,  
Վյցելութեամբդ այց արտասցես թշուառացեալ Հայոց Վզգիս .  
Օսր ընտրեցեր գու Վրիդորիւ Վջովդ ոռուրդ առաջնորդեալ,  
Վանդ ծավ ընդ խութ ողջ պահեցեր խնամով եղեալ ՚ի հանգըտեան,  
Եւ ուխտեցեր պաշտպան լինել նըմա մինչեւ ցըստիտեան :

Ծնդէր լըքեալ անտէր անոք հալածական թափառի արգ ,  
Օ լըկի յուսոյն , մատնի յաւէր . անդին վոհիցն յաճախեալ կոյտ .  
Ոչ այս , զի մեք անշուշտ լըքեալ ըգքեղ՝ Առուրբ օրինացդ եմք ոտնհար ,  
Եւ սիրելոց անկուշելով ըստ Յակոբայն թողումք ըղձէրդ .  
Որով յաւէտ թըշուառ անամք և օր յաւուր մատնիմք յերեր :  
Երժանի եմք այսըմ Շէր . այլ ակնարկեա ողըրմութեամք ,  
Եւ անուր կանոնումն հրդոր ձեռօք այս աղարտեալ քում Տաճարիս :

Ահա մահ գործի ահեղ ցասմանդ արդար շեշտ ընթանաց,  
Կախճիրա անբանաւ գործէ ՚ի Հայս, զընտիրա արանց խուզէ ՚ի բաց.  
Եւ գօսացեալ թողու խոպան ըզպաղարեր զայդի քո Տէր,  
Օդը ՚ի գարուց արնկեաց ՎՃ քց և ոռոգեաց արիւն սրբոց.  
Ի պըտղարեր յուռի մի յորթոցն այսօր հատեալ անկաւ յաւեր  
Պատահնամ Ա ԵՀ Կարապետ Ա մեմառուք Պալեան զարմին:

Ով անդարձման կորուստ անդարձ, ով արժանի ովքոց տրկած,  
Որ գերարսուոր հեղուս յաջոց ՚ի բիւրաւոր ողբրմելեաց.  
Յըրոց և մեք ժառանգաւորք ՚ի դառնութեան համակեալ ոտզ,  
Վնմըխիթար ողբամբ յաւետ, յուշի կալեալ զիւրն յիշատակ:  
Քանզի ո՛ Տէր, ըստ շնորհաց քոց զանազան, որ ՚ի մարդում  
Հաստատեցեր գործել նովաւ միշտ ընկերին առ ՚ի նրապատ,  
Ըստմանս եղեր միսս կորուլիս առաջնորդել տրկարանին,  
Յայլս արնկեցեր բան յորդահաս, խոհուն խորհուրդ հետաքրքիր,  
Ի ճանաչումն գալ գեղեցիկ, պատկանաւոր, վըսեմ պարտուց:  
Եւ եւս այլոց ոմանց ետուր ըգճնիսութիւն նիւթմականաց,  
Եւ ընտւլ ըզգէտա հեք ալքատին, և ըրբաւոր տնանիկին կարիս:

Բայս այսոցիկ անքաւ շնորհաց, գեղազարդեալս այս մեծ արանց  
Վնդուկական մեր բարերարնեւ Եղիստաշուք տէրըն որբաց,

Ենկասելի և անընդհատ կատարելով ըղպարտը իւր ,  
 Եթող զկենցաղ այս աղցաւոր վերացը եաց յէթերին կոյս .  
 Եւ յերախտիս իւր բազմազան տոհմիս Հայոց գրաւեաց ըղպիրտս ,  
 Ե՞քէն ՚ի նմա պարգեւական եղեալ լուսոցն միջնորդութեամբ ,  
 Օոր փայլեցոց ճոխացուցեալ ըստ ծառային աղնուական ,  
 Համբաւ առեալ ճշմարտապէս ծանեաւ զնա աշխարհ ողջոյն .  
 Յէ այր է աս այր մեծագործ , սա այր աւագ , որ ձեռնարկեալ  
 Անխոնջ ՚ի քիրտն և ՚ի վաստակ՝ միակ յառիմին երջանկութեան .  
 Օհնարաւորն առնել ճգնէր ըղչոծ բարիս մարդավայել ,  
 Ե ածել ՚ի յանդ ըղպարտս ողջոյն վրաեմ ազդումն ինչ ընկալաւ ,  
 “ Յօ՝ ողորմութիւն և ոչ ըզզոհ կամի Եստուած ՚ի մարդկանէ ” .  
 Օոր ՚ի վերաց պատուեր եղեր սիրով միմեանց միշտ սատարել .  
 Յորմէ նորա վարդապետեալ քաջ վարժեցաւ ՚ի քո սուրբ կամն .  
 Հուր ՚ի սրտին արծարծեցաւ , ՚ի սէր նմանւոցն վառեալ չերմիկ ,  
 Որոյ անշափ են զօրութիւնք ւ արդիւնս անշափս ընծայեցին .  
 Երդիւնք՝ առ կարօտեալս ձեռաց կարկառ և օգնութիւն ,  
 Երդիւնք՝ որբ արնանկին ըղպարենիկն հանդերձեաց պէսս .  
 Եւ զի մի մի զարդիւնաւէտ բարիս սորա թուեցից զյոգունս ,  
 Օոր թէ յայտնի , և զոր թարուն ՚ի մարդկանէ դործէր յաճախ .  
 Նա ՚ի վերջինորն մանաւանդ գեր ՚ի վերոյ գործ մի գործեաց ,  
 Գործ գերազանց առարինեաց և մարդկաւթեան հաճոցական :  
 ՚ սուրբ Ասպիմ նախ առաջին Վարժարանիս յառանդաւոր  
 Հիմնադիրն իսկ անուանեցաւ փութովն իւրավ բարերարեալ .  
 Որով ճգնէր ՚ի հաստատել մինչ զօդ կենաց շնչէր ընդցր .  
 Եւ մինչ պատրաստ կայր նա յուզի , մահուն դրժիւմ կանխեալ արգել .  
 ՚ վերինդ հրաւիրեցեր յարուսաղէմ քաղաք սրբոց .  
 Օհամացն ասնունքս անմիխիթար թողեալ ՚ի խոր ՚ի թախծութեան .  
 Տէր գրթաւատ , մըսիթար լէր ՚ի խոր ՚ի սուր համասկելցու ,  
 Եւ շնորհեան մեզ գու կատարող կամաց նորին ուսումնասէր՝  
 Հետեւելով պնաւու բանիդ , սրդուոյս ըղտվալ բերելով Հօր .  
 Կըրել ՚ի ներքս զոդի , զկիրս , զօր միսնդամ ըզդացր նա չերմ .  
 ՚ ըզդացմունս և ՚ի յարդիւնս և ՚ի ճրդունս իւր անցանէլ .  
 Եւ ճոխաբար յառաջադէմ լիցուք յետինքս քան զառաջինս :  
 Եւ արդ ով Տէր աշխարհատած , ՚ի հայրական գութ քայ վրատահ .  
 ՚ քէն մաղթեմք կար , զօրութիւնն ւ աջաղաւթիւն բարեպատէհ ,  
 Տնւր ազաշեմք Պայտապատաց հանգուցելոց Վեհին Պալեան .  
 Վնցանէլ զանցաննէլ ըղչանճարով Հօրին խրեանց ,  
 Եւ ըղթերին պարսուց նորա (Եթէ իցեն) տանել ՚ի գլուխ ,  
 Փախան նորա շահատակեալ լիցին սպդին փառք և պարծանք ,  
 Որում ողջոյն ազդս Երամեան անձկակարու մինաց անշուշտ :

ԱՇԽԱՐՔ ԵԶԳԵՑԻՆ ՊԱՏՄՈՒԹԵԸՆ

ԱՂՋԱԴԱՆՅ Իշխանաց Հայոց :

Այդ աղջային պատմագրութեանց մէջ Ճ.Գ. դարսւ անցքերը աչքէ անցընելու ըլլամբ, կը տեսնեմք հնի որ թաթարք, զօր մեր նախնիք Կետաղաց աղդ կը կոչն, մեծ ու եղերական գեր մը խաղացած են. որոնք 1233 թուցն մարտիս նման յարձակելով Վ բաց, Հայոց և Աղուանից աշխարքը մեծա մեծ հարուածներ տուին, շատ մարդ կիկ կոստեցին ու աւելի շատերը գերի տարին: Բոլոր ոյս աղէտքներուն ցաւալի նկարագրութիւնները կը կարդամբ, Վ անական, Ամրակոս, Վ արդան և Վաղաքիս վորդապետաց պատմութեանցը մէջ:

Հետագայ համառօտ ոտանաւոր խօսքերը, որքան որ անհարթ ու ռամէ կական խմասներով յօրինուած է, սակայն մեր վերցյիշեալ պատմագրաց և աղջային պատմութեանց լցո մի տալուն համար, արժան համարեցինք հոս մէջ բերել: Այն չափարերութեանս մէջ կը տեսնեմք քանի մի աղջային և վասցի անուններ, որոնք մեր ծանօթ պատմագրաց մէջ չկան յիշուած: Պարսն Պրօջ՝ զօր Ամրակոս կը յիշէ իր բեւ տեղեակ ժամանակակից անցքերուն և ականատես, հստ կորիճ ձիաւոր մը մեզ կը ներկայացընէ, որ իւր անհամեմատ ու ժավու ոչ միայն երկալթի գռները վաշի նման կը փշէր կը մանրէր, այլ և տուրը Եկեղեցւոս ալ մեծ ախոյան էր և պաշտպան Քրիստոսական հաւասարյա, այն Ժամանակին յորում թաթարաց ձեռքք շատ քրիստոնեացք կը վկացէին, և ոմանք ալ մանաւանդ Հայ իշխաններէն առ Երես կ'ուրանացին: Իրմէ վար չէին մնար նաեւ իւր հօրամցն երկու որւ

գիքը Վկանեմն ու Վ աստիլը, որոնք իւրենց առիւծասիրա հօրդ արի և աներկիւղ կորիւններ կը համարուեին, և պատերազմի մէջ ալ առիւծաբար կը շահատակէին հաւասարյ թշնամեաց դէմ: Վ միտ Հասանաց (որ անշաւշտ Հայ իշխան մի պիտի ըլլաց) աջ բազուկն էին:

Ստեփանսս Ուռպելեանցի պատմութենէն գիտեմք որ Տարացիճ և Սմբատ և այլ երեք Եղբարք ալ Վ իւրաբեկոց սրբիկն եին և Վիլկումաց Ուռպելեանցի թոռները, որոյ վասն և Օ քրի վլւաղդի կ'անուանէ հոս: Արև բատ Թաթարներէն նեղուելով որոնք իւր երկրին (Այսնեաց) տիրել կ'ուղին, գնաց Վանգու խանին քով, ու անիկ մեծ սէր ու պատիւ գտնելով գարձաւ իւր երկիրը (1255): Վ անեապէս սիրելի էր Վ պազախանին որ ի՞նչավ ըէժ կը նոսէր. մեռաւ անորդի 1265 ին: Եւ իւր տեղը պայտղատեց Եղբարք Տարացիճ կորիճ երիտասարդը և Ուռպելեան ազգատոհմին պարծանիքն, եկեղեցւոց բարերարք: Խակ Հասան՝ որ Զ ալալ կամ Զ ալալ գովի ալ կը կոչուէր, խաչենեցի իշխան էր մեծազգի, որոյ Ա նա աղջիկն առաւ նոյն Տարացիճն, թէպէտ և նորա այս երկրարդ ամուսնութիւնը ընդդէմէր եկեղեցւոց: Այն Տարացիճի որդին է իւր առաջին ամուսնութենէն ծնեալ Վ տեփանսս եպիսկոպոսն Այսնեաց՝ Ուռպելեան կոչեցեալ: Խակ միւս Հասանը՝ Դաւթի որդին, զօր հաւասար միւս իշխանաց կ'ողբաց մեր ողբերգակը, եթէ ուրիշ մէկը չէ, շատ հաւանական է որ Վ բաց Դաւթիթ Վ ահրամուլը Թագաւորին որդին է, Եղբարին Վ եմեարէն զօր Տարացիճ իւր տանիք մէջ մնացց որդերար միւսի: Այն Վ եմեար թագաւորն է անշու շու Վ ողբա երես բանձր, որ թաթարաց Վ ողբուն

խանի առանձնաշնորհութեամբը Վը  
բաստանի ու Հայաստանի վերաց տիրած  
ժամանակ՝ թէ Երկրին և թէ մանա-  
ւանդ սուրբ եկեղեցւոյ պայծառու-  
թեանն ու հաստատութեանը համար  
թստիած քրոնինքները, կարծես թէ յե-  
տոյ նոյն Արդունի հրամանաւ իբրեւ  
ապատամբ շատ իշխանաց սպանութե-  
նէ ետքը՝ Ումաբայ գաշտին մէջ իւր  
գետին եղեցքը չարաչար սպաննուե-  
լով թստիած արեանը հետ խառնուե-  
ցան, և իբրեւ հոտ անոյշ յերկինս  
բուրեցին, և յետ մահուանն ալ իբրու-  
գեռ կենդանի պահ մի կը խաբէ իւր  
սիրականներուն յցան ու երեւակայու-  
թիւնը :

Սանցմէ յառաջ կը յիշատակէ ող  
բերգակը ուրիշ երկու անձննը ալ-  
ոյն է Ասդոն՝ Արագած խանի սիրելին  
և ամեն պատերազմնական ու քաղաքա-  
կան հանդէններու մէջ զովութիւն-  
ներ ստացուը, և Դութլու Դուղայն  
պատկերածնի իշխանազոււնը, որոնց  
անունը թէ եւ հայեցի չնչէր, սա-  
կայն անսարակցոյ Հայաստանի որդիք  
էին, և ըստ սովորութեան ժամանա-  
կին ինչպէս ուրիշ շատաերն և Աւոտել-  
եանք, նոյնպէս ասոնք աիրող իշխա-  
նութե անուանակութիւնները ըս-  
տացեր էին վրանին : Ասնք ալ միւս  
Հայ իշխանաց հետ իրենց բաժինը ու-  
նին ողերգաւին չերմ արտասուացը  
ու խորին հեծութիւններուն, որոնք  
անշուշտ խնայած չեն իրենց գլուխը  
և ճօխադէմ պատկերը արեան ճապա-  
զեաց մասնելու և միմորոյ հետ հա-  
ւասարելու . և թերեւս նոյն Արդուն  
խանին բարկութեանը ասոնք ալ իր-  
եւ ապստամբ իշխանք զոհ եղած են  
շատերուն հետ, զորս չկրնալ յիշա-  
տակելուն համար կ'աւաղէ մեր ողեր-  
գուն հանդերձ պատաճմիկ արտացայ-  
սութիւններավ իւր ողբագանձին մէջ :

## ՈՂԲԱԳԱՆՉ ԽԾԽԱՆԱՑՆ ՃԱՅՈՑ

Յայս ահագին աւուրքս որ հասաք,  
Ժամանակիս որ պատահեցաք,  
Օքաղը արտարիչն դառնացուցաք,  
Օերկիրս արեամբ մեղօք ներկեցաք,  
Օմայրն Կատուծոյ մեղ արտմեցուցաք,  
Օմեր բարկիսօն բարկացուցաք,  
Օեկեղեցեաց դրունս փակեցաք,  
Օկանանական գիրն մոռացաք,  
Մէք մեր ձեռօքս մեղ դահիճ եղաք,  
Հայհոյութեամբ զերանս մեր լցաք,  
Օկիրակին սուրբ ոչ սրահեցաք,  
Այլ չար գործով մեր պատառեցաք:  
Օժամն և զալօթս բընաւ մոռացաք,  
Ի պատարագն անգամ չհայեցաք.  
Օհովիւ հօախա մեր բամբասեցաք,  
Վարդապետաց հակառակ կացաք:  
Օհայրս և զմայրս վիրաւորեցաք,  
Օողրմութեան դուռն փակեցաք,  
Օխաչն և զհաղպրդն զայրացուցաք,  
Օորբն և զայրին խիստ դառնացուցաք,  
Այս մեծ դարիս որ հանդիսպեցաք,  
Օաղը և նախաստ բազմաց մեք եղաք,  
Ի ձեռն չար ազդի մատնեցաք,  
Ռմիշկ չունիմք ցաւոյս որ դիպեցաք:  
Օմեր բարերաբն անցայտ կորսւատք.  
Եւ այլ չունիմք նեղութեանս ճարակւ  
խիստ արժանի եղաք զինչ եղաք,  
Վասն չարեացն որ մեք գործեցաք:  
Վեռան իշխանքն մեր ցանկալի,  
Խիւրեանց որդիքին ի աղաց հասակի,  
Սուգն տիրեաց մեղ խորացէլի,  
Լալ ւաղաղակըն մեծ Հուարելի:  
Սադոն սիրած Արագած զանի,  
Դովմած ւընտիր յամէն հանդիսի,  
Զաշերըդ բաց քան զԴամակասի,  
Տես զգաւառս ի տարտարախի.  
Օէկեղեցիքս ի մեծ վասանդի,  
Եւ քահանացքս ի յերերմանի.  
ՕԴ ութլու Դուղայն յարեան ճապաղի,  
Օիւր աննման պատկերն ի մօխրի:  
Զարքայն չիշխեմ աս! լ ըզ! բացի,

**Օ Այուա երեսն Դեմետրէի .**

**Որ դեռ քրտունքն ի վայր կու հոսի ,**

**Սիրտն քաշած ու դեռ կենդանի :**

**Օ պարսն Պաօշըն զարդ հեծելի ,**

**Որ զերկաթի դուռն առներ փոշի .**

**Աջու բազուկ էր նա Ախօնի ,**

**Հիմքն հաստատ Հայոց հաւատի :**

**Եւ զեւր որդիքըն զարմանալի :**

**Օ Արկդէմզլ ասակ զիսրիւնն առիւծի .**

**Օ այն զօրավարն ի պատերազմի ,**

**Օ Ամիր Հասնայ բազուկըն քաջի :**

**Օ Տարացիճ զսրմըն վեհազգի ,**

**Օ Եղայր մեծին որ Արմեաս կոչի ,**

**Որ պատուեցան ի դուռն արքունի ,**

**Այն որ անունն էր Վանկու զանի :**

**Օ Հասանն ասեմ զիսաւենեցի ,**

**Որ մականունն էր Զարսլ գոլի ,**

**Օ միւս Հասանն ըզորդին Դաւթի ,**

**Օ Հաւատարին և զերիիւղալի .**

**Հանց ուժընդակ էր նա յատենի :**

**Քան գիրիստափի նշան բեմի :**

**Աւանլ թէ զզն ստեմ ի բալի**

**Օ այն հիմ ու ընորդն ի գերեզմանի :**

**Վ այ զմնացողդքս ստւտ կենդանի ,**

**Վագար<sup>(1)</sup> չեաք ծնեալ յաշխարհի :**

**Արդ գերեցաք , և եմք արժանի .**

**Վեր գերեգարձըն չեն ի միջի :**

## ԲԱՐՅՈՒԿԵՐ

ԵՄԵՐԵՒՆԻ ԱԽ ՔԱՂԱՔԻ ԱԿԱՐՔ ՊԱՏԱՔ

(Ըստունակաթիւն , տես Ա. տարի , երես 164.)

Գ.

ՊԱՐՏՔ ԱԽ ԱՍՏՈՒԱԾ

ՎԼէ ինձի կեանիք տուողը . մլէ  
որ խմկեանքս կը սրահէ ու այնչափ մը  
խիմարութիւններով կը լիացընէ : Տը  
կար ու անզօր ծնաներով դժայ մայր մը

(3) Երանի թէ :

որ ամենայն սիրով զիս ընդգրկեց , որ  
նոյց ու մեծցուց . այս օրուան օրս զիս  
սիրուն եղբայրներու , բարի ընկերնե-  
րու և ազգականներու մէջ կը աեսնեմ ;  
ու կ'իմանամ թէ որչափ քաղցր է զու-  
րից սիրեն և ուրիշմէ սիրելի ըլլալ :  
Կը տեսնեմ որ երկինքը բարեխառն  
պայծառութեամբ մը իմ գիմացս կը  
ծիծազլ . առողջարար ու անց օդ մը  
իմ չորս բոլորս կը պատէ . ծաղիկներն  
ու պատղներն ալ զիս կը մնուցանեն  
ու կը զուարձացընեն . կենդանիք կը  
ծառայեն ու զիս կը կերակրեն : Վլ  
տուաւ ինձի այս ամենայն պարգեւ-  
ները . Վասաւած :

Եւ ես ինչ արդեօք ունեի :

Բնաւ և ոչինչ :

Ուրեմն Վասուած բարի է : Յէ որ  
ես ինձի և իցէ բարեթ ընալլ կը սի-  
րեմ , ուրեմն որչափ աւելի պէտք է սի-  
րեմ զիստուած որ ամենայն բարու-  
թեանց աղբիւրն է . որչափ ուրեմն ա-  
մեն օր չնորհակալ ըլլալու եմ իրեն :

Իան մը չիար ամենեւին . Վասուած  
խօսք մը միայն ըսաւ , ու ամեն բան ե-  
ղաւ . թէ որ մէկ խօսք մըն ալ նորէն ը-  
սէ , ամեն բան կ'ոչընչանայ . Ինքն է  
ինձի էսութիւն տուողը . ու երբ որ ու-  
ղենայ կրնոց առնուլ ինձմէ . ուրեմն  
ըսելէ թէ մեծ ու ամենակարտղ Վաս-  
ուած մըն է . և ես պէտք է վախնամ  
իրմէ , ու մեծարեմ զինքը :

Վասուած ամեն տեղէ , իմ քովս է ,  
իներքս յիս է , ու ան ալ ամեն ատեն .  
ամեն բան գիտէ , ամեն բան կը տես-  
նէ . ուրեմն բան մը չեմ կրնար ըսել  
որ ինքը չուենի և ոչ բան մը մտա-  
ծել որինքը չիմանայ . ըսել է թէ ամեն  
գործողութեան մէջ պէտք է յիշեմ որ  
Վասուած զիս կը տեսնէ , ու անանկ  
իմ ըրածներս կարգաւորեմ՝ որ իրեն ան-  
հաջոյ ըլլամ , որպէս զի չպատճուիմ :

Վմեն նման իրեն նմանը կը սիրէ ,

և Վասուած որ կաստարեալէ, բարուաթիւն ու արդարութիւն միայն կը պիրէ, ու կը քարշի մեղքէն ու տուութիւնէն. իրեն համայ ըլլալու համար պէտք է որ իրեն պէս ես ալ բարի, գթած ու բարեսէր ըլլալ:

Ջրտէն պահելու համար Վասուած դառնուկին բուրդ կու տայ. Երկու ձնձղուկ որ դանկ մը հաղիւ կ'արժեն, բայց Վասուած և ոչ զանմք առանց կերակուրի ու առանց բունի չժմողուր. Բնպէս ուրեմն կարելի բան է որ ըզմարդ չոգոյց իր ավետականագոյն արարածը, հանդերձ ոյսու ամենայնիւ թէ որ ձախորդութէ մը հանդիպինք, մէկէն կը սկսիմք գանդատել. Բնչ անիւ բաւութիւն է ըլլաճնիս:

Գմթափրու մարդուն մէկը մոլորած կորի մը առջեւ ինկած տաւն կը տանէր զինքը. բայց անանկ ձամքէ մը հարկէր անցնել, որուն երկու կողմնայլ անդունդ էր, և որսկես զի կոյրը անսնց մէջ չինայ, մէջաւդէն կը տանէր որ քարի կտորներով ու կոճղներով լեցուն էր. բայց քարի կտորներն ու կոճղները կոյրին նեղութիւն կու տային, ուսուոփ կը դանդատէր իր բարերարին դէմ և անիրաւ ու անգութ կը կանչէր զինքն ու չէր լմբունէր որ անանկով զինքը վասնդէն կը խացաէր ու ողջ առողջ տաւն կը տանէր:

Վյն գմթածն որ կը տեսնէ՝ Վասուած է. կոյրերն ալ մենք ենք. ճամշուն վասյի արգելքները աշխարհքիս չարիքներնեն, առունք երջանկութիւնն է, ուր Վասուած զմեղ կ'առաջնօրդէ. Չախորդաւթեանց մէջ պէտք է ուրեմն որ ես զինքը օրհնեմ ու համակամ ըլլամ իրեն կամացը. ու ամենայն վատահութիւն ունենամ իրեն բարութեանն ու նախախնամութեանը վրայ:

Կարօսութեանց մէջն ալ պէտք է որ իրեն գիմեմ. վասն զի նկրը իմ ըլլ

գալէս առաջ կ'իմանայ իմ ինչ բանի կարօսութիւն ունենալ. բայց կ'ուղէ որ ես իրեն գիմեմ, որպէս զի վարժմիմ կարօտ ըլլալ ձանցնալ, որպէս զի իմ հաղասակութիւնս իրեն ցուցընեմ, եւ բախտաբէտ ըլլամ իրեն ու անով աւելի ալ սիրեմ զինքը:

Ուրեմն սրարդ ի ներքուստ սիրելով պէտք չէ որ անով միայն գոհ ըլլամ. հասպա ննջովէս որ ծնողացս ու մեծերուոս բարիքնին ուղելս միայն բաւական չէ, այլ հարկէ որ իրենց ալ ըստեմ, առջեւնին գլուխա բանամ, ձեռքերնին պագնեմ. այսպէս նաև մարմնով ալ պէտք է որ պաշտեմ զի ստուած, մեծարեմ զինքը և աղաջեմ իրեն: Իմ օրինակովս ուրիշներն ալ կը յորդորուին զինքը յարգելու ու մեծարելու, և ասանկով աւելի բաւ կը տարածուի իր թագաւորութիւնն ու անունն ալ կը փառաւորուի:

Բայց ամենէն աղէկ պաշտօնը որ կրնանք տալ Վասուածց, իրեն կամաց հնազանդին է:

Դ.

### ՅԱՑՏԱԽԵԹԻՒՆ

Վասուած իր կամքը յայտնեց մարդկանց այնախափ զգացմունք մը տպաւութելով սրտերնուս մէջ, որով իւրաքանչիւր ոք իւրաւացի կը սեպէ ուրիշներուն հետ անանկ վարուիլ, ննջովէս որ կ'ուղէ որ ուրիշները իր հեար վարուին: Բայց առաջն մարդը մեղանչեց, որով և օրէնքն ալ սկսաւ աղօտանալ. իրեն սերունդները արդարութեան ձամքէն հեռացան և փոխանակ իրարու բարիք ընելու փոփոխակի՛ ջանացին ուժով և բռնութեամբ յաղթել և իրարու վրայ ափել, իրենք զիրենք կրից տուին, և այլ անկի վերջը չին սրաշտեր ննջովէս որ պէտք երնէ սիրաբանական անունն ալ պէտք է:

բայ և արդարութեան ձշմարիս Աստ-  
ռաւածր :

Ան ատեն բարեգութ Աստուած  
զմարդիկ նորէն ուղիղ ճամբան հանե-  
լու համար, խօսեցաւ եւ տուաւ ի-  
րենց օրէնք մը, որ անկի աւելի յարմար  
չը կրնար ըլլալ զիրենք երջանիկ ընե-  
լու համար: Իմ հաւատքս զիս կրվա-  
տահացընէ՝ որ աս օրէնքը Աստուածա-  
շունչին մէջ գրուած է, ուր որ դուն,  
ով պատանեակ, կրնաս գտնալ ամենէն  
հին ընկերութեան պատմութիւնը,  
առոք անձանց վարքերը, մարդարէու-  
թիւնները և բանաստեղծներուն եր-  
գերը. սաղմաներ՝ օրոնցմալ յաջողու-  
թեանդ ատեն կրնաս օրհնել զիստ-  
ուած, ու ձախորդութեանդ մէջն ալ  
միսիթարութիւն ու քաջալերութիւն: Իմաս-  
տութեան և Առակաց գըքերն, Ժող-  
վոզն ու Արտաքը ամենահարկաւոր խր-  
բաններավ լի են, թէ ինչպէս կրնաց  
մարդ առաքինի ու քաջաքակիրթ ըլ-  
լալ ու այնպէս յարատեւել. կուզես  
քանի մը հատը կարդանիք մէ կաևզ:

Ա մեն ի հասպառ-լետան Դիզբը Ա սպառ-ծոյ  
կարծեն է : Դուռ զբել ի հասպառ-ն Թ' կարծեր  
ի հասպառ-թեր : Ի հասպառ-լե-նը ըստ որո՞ի մշշ ըլքո  
նար, վասն դվ անոր ոգին բարի է : Ուշ որ է  
հասպառոյն մարի ի ըստնել, ա-ելք ի հասպառ-ն ի ըս-  
տ : Ուշ որ ի սկսել մարդ ճը գունաս, ա-ըս-  
տը-լետամբ մարի ըրե ի ըստն . ա-սպառեր ի ըստն  
ասելը ե-մը մաշչըսեն . Ա սպիւչ մարտը ի ը-  
ստեր որ Թլո ըս- է ըրածը . Բայց ի հա-  
սպառ-նը ո-րի ըստը-ըստն կարծիքին ալ ականջ ի ը-  
ստն :

Քանի որ եղիտառարտ էս, ուստի բաներ  
ԵՐԵՐ Ա-ՌԻ Բանի վըայ Մ' խօսիր. շատ ան  
Գայ ՀՀԻ Խ-Ն ՅԵ-Ա-Յ-Ն-Ր. Տակի ըրէ Լ-Ն-  
Ա-Ն-Ր Ե Կ-Ա-Ր-Ջ-Ն-Ր. ՀԵ-Վ-Ա-Ն-Ր Տակի ըրէ,  
Ա-Ն Ո-Ր Ի-Պ-Պ-Ղ-Ն Ս-Ա Կ-Ա-Բ-Կ-Ա-Լ. Ը-Կ-Ե-Ր-Ջ-Ծ Կ-Ա-  
Ր-Ջ-Ն-Ր Ը-Ա-Ն-Բ-Ն պ-Պ-Պ-Ա-Խ-Ա-Ն Ա-Ր-Ր-Ր. Ա-Ն Ո-Ր Գ-Ե-  
Վ-Ե-Ն. աղա Ա-Ն Ո-Ր Լ-Ե-Ն. Դ-Պ-Կ-Ե-Ն վ-Հ-Ե-Լ-Ե-Ն Ա-Ն  
Վ-Կ-Ա-Ն Բ-Ա-Ն-Ե-Ր Ս-Ր-Ջ-Ե-Ն ա-մ-օ-Շ-Ռ-Ն-Հ-Ա-Ն :

Դիմում է ուրախութեան կը կենտրոն  
շըլեւ և արդարաւութեան մէրը. Բայց առաջին ալ ա-  
սել է ի հասպարաւթեան մէրը: Պ ու լավ ու առ-  
իլ (1) սիրծել է ներաշը կիրակին և կը կատա-  
րէ, բայց անոնցի աւել անուշ էլլը և ըլ-  
լի պահանջաւ է ուղարեւիրակ իւթօն: Չո-  
րախօս բանասըրիոն ապելլա լիւան ու արհամար-  
հութեան արժանի է: Ա եւ բան ի առաք Ա-  
պահած: Ու եօլութերրեւ կը գործ ու իւ-  
զըսէի: Հայարդ աչերը, սասիօս լըլըն, հար-  
տական յեւսերը: Արիշն աշրէ կի-լու-  
դրաւը, Թշուց արագ վաւու սասերը: Աստ-  
վիան, և ով ով հայուսակիրակին կը շանէ եւ ը-  
բարց մէջ: Ըստերը կրասեցան սրով, Բայց  
շար աւել էւ լըլըն կիրասաղները: Ա հա-  
պահանջաւ մը բարկիրակին կիշեցնէ ա-  
կիւաւ կը բարբարէ: Քայլ աւագը ու ընկերաւ  
վլայ գէլ կը կօսի: Նայէ ու ըստծու սուշ-  
ուակն: Ա եւ կուլլէտ ասաւ իսուցու: Տ-  
արդ մը խօսել է կը ճանացրէ: անիւլսներու-  
թերը բերանառու մէջն է, իւլցիներու բե-  
րանը սուրբընու մէջ:

Անձ ո՛ւ եղիտարրարդալեանտ առեւ զւ-  
ժաղկած . ի՞նչու ի՞նչու ծերալեանտ  
մշ գորաւը (օքէ ո՛ր շատ առեւ ի՞ւլաւ) . առա-  
սութիւնը զնեաւ գոյն ըսպէս եռեւ-եւ իւ-  
հասնի : Աստիճանալեանտ դջոց աշխատ-  
իւնաւ դրաւ բեր . Օյուլը շո-րու և ըսե-  
ւը շ-լու արօս վարեւ ա-րեն աշխատ պէտ-  
և որ խորաց : Օյուլը աւասի աւասի իշխանը  
կը ասնի . ա-բուլը օրը դափանեւը ըսպ ո-  
րեւ բան չըներ : Օյուլն այդին ա-վին ան-  
շայ ա- էլունը էլունը ծածկուած եր . ա-  
պատի ա- էլունը եր . Աշխատասեւը մծ ա-  
ճափ հարրիանց կարգին մշ պէտք և որ խոփի .  
իսօսելը ապեն ծանր շրջիս ա- գրիծեւը-  
մշ երագ բւլաւ :

Արշակ Գլուխը վայ. Որո՞ն Նորը վայ. Որո՞ն Կես ի-ի. Որո՞ն Վէք. Որո՞ն Տահարացնուածներ. անո՞ր որ շատ գիտ իւթեւ. Ուրիշամբ էթին-ննեւը իւհակ. իւհամ- բարիս-թեամբ իւէցա-ի. Ի-ի սկզբա-դէւ

Պիտի կենացուին հետ շիմբանիս, և ոչ ա-  
նոր հետ ո՛ր գաղափառինեւը դուրս կը հանի. -  
շամացած մարդուն առջեւ իրինուրդ դ' ըներ-  
' ի ըստիւ չով շատ մ' յաշամալիւը՝ շըլլու ո՛-  
յանիրանայ:

Առէն և երրուս ըլլաւ չան թէ մէն. վասն  
չ թէ ու մէն ինայ. մէնաւ չ լինը ինայ  
բանեւ. | Հ ա ն ե ա ն ա պ ա դ ի ը մ է զ ի ն ա ն ը չ ա ն ա  
թէ կ ա ն ա պ ա ն ե ր ո ւ ս բ ա ն ե ր ո ւ ս մ է զ ի ն ա ն ը մ է զ ի ն ա ն ը

ՈՒԽԵՐԵՐԵ ՍԵՐԱԸ . ու ԸՆԿԵՐՈՒՄԻ ԵՂԵՐ  
ԳԼՈՒԽԵՐԵՐՈ ՀԵՐ : ԱՆ Դ ԸՆԾԱՅ Ի ԸՆԿ  
ԱՐԺԱՐՈՒՄ , ՎԱՇԽՈՎ ԵՐԱՐ-ԾՈ ԴՐԻ Ի ՊԱՅ :  
ՕՐ-ԱՐԵՐ ու ԲԱՐԵՒՄԱՅԻԱՆ ՇԵԿՏՈՎ ՖԸ ՊԱՐ-  
ԳԲԱԼԸ Ե ԵՐԱԸ ԵՐԵՐԻՆ Թ' ՉԱՐՆԵՐ : ՕՐԱ-  
ՐԻՆ ՅԵ-ՏԵՆ ԱՐՄՈՒՏ ԵՂԱԽԱՅԱՆԵ-  
ՎՈՎ : ԱՅՆ ՔԱՐՄԻ Թ' ՉԱՐԺԻՐ : Ի ԱՎԱՐՈՒՆԸ ԱՆԴՐ  
ԴՐԻ Ե ԱՐԵ-ՌԱՆ ՊԵՏ , ԱՆԻՒԵԼԸ Ը-ԱԵՐԻՆ ՊԵՏ  
ԴՐԻՒՄԱԿԱՆ : ՈՒ-Ն Դ ԵՐԱ-ԱՐ-ԵՐԱՆ ՕՐԵ-  
ՐԻ-Տ ՖԸ յԱ-ԱԿԱՐԻՒՄ ու ՁԵՐ ԿԸ ՊԱԿԻՒ :

Ո՞յ արհամարեց աղքատ արդարը և դ'  
գովուց անիրա հոգը. Օ օրսա-դուեցէն հեռա-  
կեցի. Իւ որ կանչեն չեւ, ապա-է. անան-  
իւշ ա-եւ իւկանչեն. Ալ որ բայցը չենք իւ-  
չեւ. Ըեւ է լե հոգը չ անոր շա-պառ իւր-  
ծաւեց-է դայ:

Համբերող իւս ու-ծովէլ իւս ա-ելլէ արդեւ  
ու-նէ : Ու-ելլէ լու-է սպեսպէլն ու-ուրել հան-  
քայսութեամբ . առա լու իւս-ուր ու-ուսով ու-  
սով կերպար-ուներ :

Աշերտ այլընդունակ պար : Խամսաբառ  
պիս աշերտ գլուխ վըան են : Տղեաը բորիկ  
մշշ իւսուկ : Ու որ պարզընդ-լեամբ իւս ասուկ,  
վասահո-լեամբ պար իւրից : Ուր որ չպա  
յետ-աշեր իւն : Այս որ յետ-աշեր գոյ պահես .  
իւն որ իւրա-պա : Թը հայութըն-իւրա-լուր,  
ասուծ ու պահած ու նշանէ :

Եայէն որ Բարի անուն պատճեա . ասիկայ  
Բէ-ը գայլէցէ ա-էւէ իւ ու-է-է :

Եմաստունը կիսերուն իմաստունը է

Մի ըստը, իւ մեղաց, ու ինչ վեսա  
եղաւ ինձի անկէ. Վասն չէ Ապրուած-  
ծանը իւ շարժի արդարութեալը հայոց յանելը-  
ժամանակի.

ԱՐԴԵԿԻ, ՏԵՐԻ ԸՐԵ ՆՈՐԴ ԿԱՐԺԻՄԲԻՆ.  
ՊԱՊՈՒ-Ե ՀԱՆԱԾ ԽՈՎՈՎ ԳՐԺԱՆԱԼ Ա- ԱՄԵՆԱՅՆ  
ՀԱՄԲԵՐՈՒՐԵԱՄԲ : ԱԿ. ՀԱՅ ԱՆԴՐ ԴՐ ԿԸ ԲՈՂՈՉ-  
ԵՐ ՀԱՅԱԾ. և ԱՆԻՑԵԱԼ ԴՐ ԵՐ ՏԱՅՐԻԱԿԱԾ-  
ԱՆ : ԱՆ ԿՕՐՄԵՆ Ն ՏՕՐԵՆ ԲԱՆ ԾԸ ԿԸ ԳՈՇ-  
ԱԿ ԽԵՂ Ա ԵՐԵՄԱՆ ՏԱՐԱՎԱԿԻ ԽԱՆ Ե :

Երես բան կայ որ հոգիս կ'ապէ . Հպարտ աղ  
ապաւը . ադան հարուստը և ամիելը ծերը . Ե-  
րես բանով սիրոս զարդեցաւ . մաքանո-  
թեամբ եղարց , սրով ընկերաց . ո - հարսին  
ո - թեային մէ սիր ըլլաւում . Երանելք է  
ան եռիս , ու լու մէ ունի . իր պարփակ  
ուկը իւին է :

Այսուհետեւ իր վախճառքը բարի կնկան մը  
հանդիպելու վայրութեա : Ի ժամանակ է ծը-  
ստը ի հին մը գովաւը . երիանը փրաը անոց  
վայ վարակ ի ըւլսա ու կը ջանայ ամեն օր զին-  
ը ուրախացնելու , ու երբեք շրաբեցներ .  
Ու որ բորբ ու վաշ յեւը անցնի . իր  
յեւածովը կը բանի . վաճառապիսնի նաև մը  
զին որ կետար ու զիւրէ հայ կը բերէ . Այս-  
օպանց կանոնի կը լույ ու ծառապերուն ու-  
րելքը կը բաժնէ : Խոսէ խոսի կը խօսի ու  
աշբար-թեամբ խորհուրդ իրադայ : Ը նորհան-  
գեղեցիր-իւնինը պէտ կը աւելի . բայց ասո-  
սածանի կինը կը գովածի :

Երբ ու ապա պատմեն եի, սկսվելու առաջ  
ազնիաներու մը ի հասկողութեանը խերքեցի. և  
այս որ մեռնի՞ց պարփակ խերքեցի. Առաջ

բառ վեճութեայ . միշտ աշխատեցայ ու շատ համար գիտու գուստ . և դաստի կուտամ անոր որ ինծի իմաստութեան պատճե : Դաստի որ վեց իւ ուեւնաս . նայերեւ որ լու սովորէք ու շատ ունի իւ գունէք . աշխատեցէք ասեն որ ժամանակ ունիք ու վայրերիդ մէծ կը ըւտա :

Ե.

### ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍ

Կայց Անտուած օրէնքը լասցրնելու համար խաւրեց աշխարհք զօնիսուս Քրիստոս , որ ոչ եթէ փառաւուորութեանց՝ այլ աղքատներու մէջ ծնուաւ ամբարտաւանութիւնը յանդիմանելով խանարհաբար ապրեցաւ . ու բըռնութեան գէմ կենալու համար՝ ինքը հեղ եղաւ . հալածանքներ քաշեց՝ որպէս զի՞նեղլաները միսիթաբէ ու ցուցընէ որ առաքինութեան վարձքն աս աշխարհքիս վրայ չէ : Խեղճ արհեստուուրներ ժողվեց ու զանոնք ասդիս անդին խաւրեց , որ նոյն ատենաւան աշխարհքիս վարդապետութեանը հակառակ վարդապետութիւնն մը քարոզեն : Աւ ըստաւ անոնց ու մէզի ամենուս ալ : « Խմ առջի պատուէրքս ան է , որ մէկզմէկ սիրէք՝ ինչպէս որ ես զձեղ սիրեցի . որով ինչուան կեանքս ալ ձեզի համար առուի . անով աշխարհք զձեղ ձանչնայ որ իմ աշակերտներս էք՝ թէ որ մէկզմէկ սիրէք : Խնչ որ կ'ուզէք որ մարդիկ ձեզի ընեն՝ դուք ալ իրենց ըրէք , վասն զի բուն ասոր վրայ կը կայանան օրէնքներն և մարդարէները : Խնչպէս որ դուք զուրիշները կը գատէք , նայնպէս գուք ալ պիտի գատառուիք : Աերը կը նուազի , վասն զի աշխարհք աշխատութեան մէջ կը ըստայ . բայց ով որ սուր կ'առնաւ՝ սրավ ալ կը մեռնի : Թէ որ խեղճ արրամելիի մը կաթիւլ մը ջուր տաք Կատածց սիրոյն համար , առանց վարձքի չէք մնար : Կայց ձախ թեւերնիդ չգիտնայ ինչ որ բարի գործք

մը կ'ընէ աջերնիդ : Այսնի խանարհաց . երանի հեղոց , երանի սղորմածներուն , վասն զի սղորմութիւնն պիտի գտնեն : Երանի անսնց որ կուլան , վասն զի պիտի միսիթարութիւնն . երանի անսնց որ խաղաղութիւն կը սիրեն , և արդարութեանն կը փափաքին ու անոնց համար հարածանք կը քաշեն : Ավ որ նեղութիւն կը քաշէ , ինծի գոյ ու ես զինքը կը միսիթարեմ : Վելուաւութեանց ու թշնամանաց սիրով համբերեցելք . ու սովորեցելք ինծմէ թէ ինչպէս խոնարհ հեղ եմ , և անով խաղաղութիւն կը գըտնաք : Անեղապարտ է՝ ով որ եղբօրը դէմ կը բարկանայ : Քու աչքիդ գերանք չես աեսնար ու եղբօրդ աչքին շիւղը կը տեսնաս : Թէ որ եղբօրդ գքեղ վասցընէ նախատելով՝ թողութիւն առուր . ոչ թէ եօմը հապա եօմանասուն և եօմը անդամ ալ նախառէ ըգքեղ՝ այնչափ անդամ ալ գուն ներէ : Թէ որ խորանին մօտենաս ու յիշես որ եղբօրդ ոխ ունի քեզի հետ՝ գնա նախանոր հետ հաշտուէ : Թշնամինիդ սիրեցելք . ատելիներնուդ բարերարութիւնն ըրէք ու ազօթք ըրէք զձեղ հաւածովներուն ու լիկովներուն համար , թէ որ կ'ուզէք արժանաւոր որդիք ըլլալ ան Կատածցն՝ որ չարերուն ու բարիներուն վրայ ալ հաւասարապէս նոյն արեւը կը ծագէ : Թէ որ զիս կը սիրէք , խմ պատուէրներս պահեցէք : Ազօթքներնուդ մէջ Կատածց արքայութիւնն ու իրեն արդարութիւնը խնդրեցելք , և ուրիշ ամեն հարկաւոր բաները կը արտին ձեզի ո :

Այս ճշմարտութիւններս բարովողն անկրօն ու ավատամք մէկը սեպուեցաւ . բանեցին զինքը . անբաւատանեցին . դատուպարտեցին , և ինքն իր ըսպանսկներուն համար ազօթելով մեռաւ . ասանկով առաքինի ու բաղպարակիրթ մարդու մը օրինակ տուաւ . մէզի :

Ակաման իրեն կրօնքը խենթութիւն կարծուեցաւ . իրեն հետեւողներն այսպահուեցան հայածուեցան, բայց կառ ծիքնին չփոխեցին, ու ընդհակառակին յարատեւեցին բարին քարոզելու ու նոյնը արդեամբ ի գործ զնելու : Վարդիկներէն անիծուելով կ'օրհնէին զիւրենք . կը վնատուէին զիւրենք՝ սպաննելու համար, ու իրենք աշխարհքէ աշխարհք հայածական կը պարակին տան ջանաց մատնուելով, կը մեռնէին ներելով իրենց տանջողներուն : Շըմարտութիւնը իրենց արեամբը պարարտացած յաղթանակեց և ան աստուածային կրօնքը մնաց ի մսիթարութիւն և ի փրկութիւն աշխարհի :

Օ.

ՄԱՐԴ

Վահկանացու արարածոց մէջ մարդուը տմենէն կատարեալն է . բազկացեալ ի հոգւոյ և ի մարմայ, ու ընկերական վիճակի համար ստեղծուած, ու րով է խոհուն ու կատարելութեան դիմուլ :

Ի.

ՀՈԴԻ

Ես կամ ու կը զգամ որ մարմին մը ունիմ այլեւ այլանդամներէ բազկացեալ, որ ախտք ու ցաւ, ու ժողովումն կը զգայ . կը գիրնայ ու կը նիհարնայ . բայց ասոնցմէ դուրս ուրիշ բան մ'ալ կը զգամ իներքս յիս :

Ես կը մասածեմ . մոածողը արդեօք թեւս է չէ նէ գլուխս է, կամ թէ սիրոս . չէ . կ'իմանամ որ բոլոր անդամներէս աւելի գերազանց բան մը ունիմ :

Ենրկայ եղած բաները կը ձանչնամ . անցածները կը յիշեմ . ապադան կը գուշակեմ . կ'երեւակայեմ . կը գիտնամ . կը սիրեմ . կը վախնամ . կը յուսամ .

Ես կ'ուզեմ . ովէ աս ԵՄ, մարմինը չէ . վասն զի մարմինը կը հնաղանդի . անանկ որ թէ որ ես ուրիշ տեղ մը ուղենամ երթալ, մարմինը կը շարժի . թէ որ ուղենամ գլուխս ծըռել կամ շխանկ կենալ, գլուխս ու մարմինս կը հնաղանդին ինձի :

Ես ԵՄ է Հոգին : Կիւթէ բազկացած չէ, ուստի ոչ կինամ տեսնալ և ոչ ալ շօշափել, ինչպէս որ չեմ տեսնար ու չեմ կրնար շօշափել զԱսութած ու զիրեշուկները . ինչպէս որ կամք ունիմ, փափաք կը զգամ, բայց չեմ կրնար տեսնալ և ոչ ալ շօշափել զիրենք : Աս հոգին ես իրեն յատկութիւններէն կը ձանչնամ . արթուն է, զգաստ է, մարմնոյն ամեն շարժմանցը վրայ կը հսկէ, կը խորհի, կը յարմարցնէ, անանկ գործքեր կ'ընէ որ նիւթը շկրնար ընել : Եւ իրաւցընէ, տեսներ ես որ քար մը, կամ փայտ մը մը տածէ, կամ ուղենայ :

Ի:

Ա.Զ.Ա.Տ ԿԱՄՔ

Քարին վար իյնալւն պատճառը իրեն ծանրութիւնն է՝ որ զինքը վար կը բաշէ . ծուխը կը վերանայ իր թեւթեւութեամբ՝ որ զինքը օգէն վեր կը հանէ : Այց ես երբոր բանի մը ձեռք կը զարնեմ, կը զգամ որ կրնամ ընելու կրնամ ընել, և ինքնիրենս կ'որոշեմ՝ աղէկ է չէ նէ գէշ, կը յարմարի չէ նէ չէ . կը տարսակուսիմ ու կը լուծեմ . Աւրեմն հոգիս որ մարմին կը կարգաւորէ աղաք իանտ ունի . այսինքն իրեն ձեռքն է բարին ընելը կամ շնելը . ըսրիք գործէլ կամ անկից զգուշանալը : Աւրեմն իմ ամեն գործողութիւնս կամ իմ աղէկութենէս է կամ իմ գէշութենէս . ուստի իրաւացի է որ ես վարձք կամ պատիմ ընդունիմ . Խելքը՝ ինչպէս նաեւ կրօնին ալ,

կը սովորեցրնեն որ աս վարձքը ու պատիմը աս կեանքիս մէջ ալ կընամ՝ ունենալ, բայց սոսուգապէս անդին պիտի ունենամ՝ որ անվախճան է, աս վարձքս պիտի ըլլաց գերադոյն ճշխրառաւթիւնը ճանչնալս, որ է Վաստած, զինքքը կատարելսապէս սիրելն. ու զածն ուղելը, ու բարիներուն հետ կատարեալ սիրով զինքքը յաւխեան ժառանշելը:

Ո՞հ, կ'ու զեմսր ես ալ ասանկ վարձքի մը արժանի ըլլամ:

Բայց ինչովէս կընամ զայն ձեռք բերել: — Վապինի ու քաղաքակիրթ պատանիի մը պէս ասզրելով:

Պիտի շարունակու:

### ՆԵՐՍԻՍ ՇՆՈՐՀԱԼԻ

Հայաստանեացս սուրբ Վեկեղեցւոյ վարդապէտաց մէջ ամենափառաւուր կարդ ու տեղի գրաւած է սուրբ հայրապէտն մեր Վերակ, որ մականուամբ. Ընորհապի կը կոչուի: Վորա ու զզափառ. հաւատոքը, նորա հոգէ կիր վարդապէտութիւնները, նորա առ Քրիստոահիմն սուրբ եկեղեցին լուսաւորի ունեցյած չերմեղանդութիւնն և ուղափառ. հաւատոքը յայտնի են ամեն անօնց՝ որոնք անդամ մի գէթ աջքէ անցուցած ու կարդացած են նորա տեռակ տեսակ երկասիրութիւնները, որոնց շատերն հիմն ու հաս տառութիւնն կը համարին մեր Վուսաւորչական սուրբ եկեղեցւոյս ուղղափառ գաւանութեաննը: Վասից մէջ նշանաւոր են այն թղթերը, զօրոնք յունական և հայկական եկեղեցեաց միաւսրութեան խեղդոց պատճառաւ գրեց ի կատանդինուազօլիս առ. Վանուէլ Կայսր, և առ Վիքացէլ Պատրիարքն Յունաց:

Այն նաևմակներուս մէջ այն կէտերուն վերաց միայն խօսեցուած են, ուրոնցմավ յիշեալ երկու եկեղեցիները կը սարդերին իրարմէ. վասն որոց ընդհանուր եկեղեցւոյ ընդունած շատ մի ճշմարտութեանց և ուղղափառ մասերու վերաց չխօսելով, ըլլաց թէ ունցնց ակարամիտ անձններու կասկած տոյ, որպէս թէ սուրբ հայրապէտն Վերակ զանոնք լութեամբ անցնելով՝ մերժած է և չէ ընդունած. քաւ լիցի. Վասն զի եթէ յիշեալ թղթոց մէջ ի մասնաւորի խօսեցած չէ եկեղեցւոյ ի սկզբանէ անտի քրիստոնէութեան ընդունած հաւատալեցաց վերաց, սակայն ուրիշ շատ առիթներու մէջ յայտնած է իւր ուղղափառ խօստովանութիւնը բոլոր այն հաւատալեցաց կէտերու մէջ, զօրոնք կընդունի այսօր Հայաստանեաց Ո. Եկեղեցին: Վակէ կը հետեւի թէ ինչ սցըլանդակ և խորամանկ խորհուրդ մի է այն, համարել թէ որբայն Վերակ սի յիշեալ թղթերուն պարունակութիւնը համաձայն է երեք եկեղեցեաց դաւանութեանը հետ, այսինքն Յունաց, Վատինաց և Բաղրամանաց. և այս օրինակ խորամանկ վարդապէտութեամբ դաւանակից լնել զուրբ հայրապէտն Բաղրաման եկեղեցւոյ հետ. Վաս ուր թուղւմք նորա միւս գրոքերը և եկեղեցական և հաւատաց վերաբերեալ ճառերը, այնչափ շարականները, որոնց մէջ յայտնապէս և անպատճակակ կը ցուցնէ իւր ուղղափառ գաւանութիւննը և ուրիշ շատ ճշմարտութիւններ և սուաքելական աւանդութիւններ ընդունիլ, զօրոնք միշտ մերժած են Հաղպականք:

Բոլոր իւր գործքերուն մէջ որպատճառաւ կը փայլէ իւր հոգին որ փառեալ էր սիրով իւր ազգացին եկեղեցւոցն. և իւր յարգանքը՝ սրով կը պատճառու

զոտրբերը, ջերմեռանդ սիրար՝ զօր  
ցաց տուած է զանազան գոտիսսննե-  
րով առ ամենօրհնեալ և միշտ սուրբ  
կյան Վասուածուածին մայրն Յիսուսի,  
ասոնցմէ մին է հետափայ տաղլ, զօր  
հին գանձգրքէ հանած եմք, և որու-  
սկզբնատառերնիւր անսունը կը յօդեն:

ՏԱՀԻՆԵՐՐԵՐ ՃԱՆԴԵԱՆ ՏԵՇՈՒ:

Կո՞ր եղեմ բանաւոր անկոյն,  
Նոր Վատին իքէն հնոյն նարոդօցն:  
Երկակի դիմառից առ իթ,  
Վնքակ միութիւն Վին ընդ եղումն:  
Ենական արմիւր տարցեալ,  
Զմինըն մարմնապէս ծընար վերսախն:  
Աիրամարդ սակէտիպ նրկար,  
Տամրակ ողջախահ, մաքուր ալբունի:  
Կրեւեալ ծաղիկ գարնայնւոյ,

Վարդ, մանիշակ, քրբում, շուշան  
վայելուչ:

Սարգեսն, յակինդ, դահանակ,  
Յասապիս, կրարիէ հան, զբուժաս,  
շափիզայ:

Կտիս ի նոյն վակասին յեւեւալ,  
Կայծ և տապաղան նորն Վհարավինի:  
Երկնագոյն օգամաննուած շար,

Բեհեղ և ծիրանի, նիւթ նոր խո-  
րանիդ:

Բակերաւեալ համասեռից ելք՝  
Ընդ քեզ վերսարերել առ իքէն ծա-  
գումն:

Գոշելավ զեռահիւասկ նրւագո  
Երիցն ի միումն՝ յաւեժ միշտ բզ-  
փառեա:

ՃԱՄԱՆԱԿԱԳՐԻ ՐԱԿԱՎԵՔ

Խնչպէս անցեալ գեկուեմբերի տու-  
սաթերթին մէջ ծանուցած էինք, ներ-  
կայ ամսոյս Յին սկիզբն տուին սուրբ  
Յարութեան Տաճարի դմբէթին նո-  
րոգութեանը համար ըլլաղիք սրաւ

բաստութեանց : Եցն օրը Ուուաց և  
Գաղղից մեծապատիւ Հիւպատունե-  
րը սննձամբ իջան ի սուրբ Յարութիւն,  
և գերեզմաննին ճակատն եղած շար-  
ժական զարդերն ու մամսկալերն և  
կանթեղները հաներպ, և թէ զանանց  
և թէ պատանատեղւոյն վերաց աշխա-  
նակ ու կանթեղ զամենքն ի գիր առ-  
նելով, և իւրաքանչիւր ազգ քանի  
կանթեղ և ուր ինչ զարդ ունենալը  
նշանակելով երեք օրինակ ըրին, իւրա-  
քանչիւրն ալ կնքել տարավ սուրբ Յա-  
րութեան Տաճարի երեք ազգաց Հա-  
յոց, և ատինաց և Յունաց տեսուչ  
ներուն, երկուքը Ուուաց և Գաղղից  
հիւպատուներուն և երրորդը տեղ-  
ւոյս կառավարութեան քով պիտի  
պահուին : Յետ այնորիկ սկսան սան-  
դուղները ( իսկէլէ ) կազմել, որոնց  
նիւթերը, այսինքն մարդակիներն ու  
երկամի գամերը բոլոր հանդերձ թը-  
ւանշաններով Եւրոպայէն եկան . և  
կը կարծուի թէ սոյս կազմածները մին-  
չեւ սուրբ Օատիկ հաղիւ կը լսանան:  
Խալոր այս հանդերձանքները բնաւ ար-  
գելք եղած չեն ուխտաւորաց իրենց  
ուխտն ու երկրագագութիւնը կառա-  
րելու թէ ամենասուրբ Գերեզմաննին  
մէջ և թէ միւս տնօրէնութեան տե-  
ղերը :

— Վնցեալ գեկուեմբեր սունց 14 ին  
հասան ի սուրբ քաղաքս Վշու սուրբ  
կարպետի վանաց միաբաններէն,  
Վրիտակէս վարդապէտ Վրոճ-  
ձեան Վղերանդրու պօլսեցի.

Խորէն վարդապէտ Շահնազար-  
եան Վշեցի:

Խասյի վարդապէտ Վեւոնդեանց  
Վշեցի:

Յակոր վարդապէտ Վրիդորեան  
Քաջերունի:

Վարքիկէ վարդապէտ Խաչատուր-  
եան Չերուցի :

Կարտապետ վարդապետ Եղայեան  
Մշեցի :

Յիշեալ մեց վարդապետաց, որոնց  
սուրբ Կարտապետի վանկըն հռա փո-  
խադրութիւն ազգացին խնդրանոք հրա-  
ման եղած էր ։ Դռնէն, այսպէս կը  
պատմուի իրենց ճանապարհորդու-  
թիւնը : Վանքին մէջ յանկարծ ձեր-  
բակալ ըլլալով կը բանապարկուին, և  
ապա 13 զավթիւնի յանձնուելով կը  
տարտին շվթացակապ մինչեւ ի Տիգ-  
րանակերտ . և անկէ ։ զավթիւնով,  
կու գան մինչեւ ի Վարդապարզէ : Հոն  
ալ զավթիւնից թիւը հնդի իջնելով՝  
կը հասնին ի Աեւերեկ, ուր նորէն  
զավթիւն մի աւելնելով կու գան Վեր-  
ֆա և անափի ի Պեղան, և ապա 5 զավ-  
թիւնով կը հասնին ի Հալէպ, և ի Պի-  
լէճուկ . ուր աեղմէկ զավթիւն ձեռք  
յանձնուելով կու գան ի Խէրսուս, և  
անկէ ի Յօսպակ : Վմեն . Արքազան  
Պատրիարքը լսելով անոնց գալուսոր,  
և թէ զավթիւն ի սուրբ Արուատիչ մ-  
գալուն կառավարութեան ձեռքը պի-  
տի յանձնէ դիրենք, անմիջապէս լսուր  
խրիւլով խնդրեց կառավարութենէն  
որ ուղղակի սուրբ Յակոբայ վանքը  
բերուին : Վյա տնօրէնութիւնը յիշ-  
եալ վարդապետաց այնչափ մեծ միսի-  
թարութիւն եղաւ, որը առ մեծ  
պիտի ըլլար ազգիս և եկեղեցւոյս ան-  
պատութիւննը օսուր ազգաց քով :  
Յիշեալ վարդապետք անակնկալ կեր-  
պիւ ձերբակալ ըլլալուն չեն կարո-  
զացած իրենց ամենակարեւոր հան-  
դերձելունները և վարդապետական ըլլ-  
գեսոննին հետերնին առնելու . վասն  
որոյ Վմեն . Արքազան Հայոր փութա-  
ցաւ անմիջապէս անոնց պիտոյքն հո-  
գալու :

մեծապատիւ Յակոբ աղային բարե-  
պաշտական տռաստաձեւութիւննե-  
րը : Յիշեալ բարեպաշտոն և աղգա-  
մէր Վազն այս ամսու իւր Երկրորդ  
ու խոտառորութեանը՝ ժամանակ ակա-  
նատես գանուելով Վմեն . Արքազան  
Պատրիարքը Հօր նոր շնութեանց և  
նորա սուրբ Վթուոյս յառաջադիմու-  
թեան համար թափած ճգանցը՝ մա-  
նաւանդ նոր շնութած Տպարանիս պայ-  
ծառութիւնը և անկէ յառաջ գալիք  
մուարական զարդացումը նշմորելով,  
բարեհաճեցաւ նուիրել երկաթի մեծ  
մասու մի, որու խիստ պէտք ունէր  
Տպարանս : Վյա շնաշխարհիկ առա-  
տաձեւնութիւնս թէպէտ և բատ նիք-  
եան փաքք բան մի համարուի, սակայն  
աղգամէր պարզեւատութիւն բարեպաշ-  
տութեան մէկ զգալի ապացոյցն ըլլա-  
լով, կը պարտաւորիմք հրապարակաւ  
յայտնել մէր խորին շնորհակարաւթիր :

Վմանապէս իւր Մըրմեռանդ ու  
համեատափայլ ամուսին մահտեսի Վա-  
տրն տիկիննը բարեհաճեցաւ մեց հա-  
տոր թարիզի Յաբոլէն նուիրել ։ Վ-  
Վթուոյս թանգարանին ի նշան իւր  
բարեպաշտութեանը :

— Ուուրբ Վթուոյս Ժառանգաւորաց  
դպրոցին համար հեղիւնուել աշակեր-  
տացուներ հասած ըլլալով, և զանոնք  
բատ սովորութեան և կանոնի քաղա-  
քիս երեւելի բժշկաց ձեռօք քննու-  
թեան անցընել տալով, և բատ նոցին  
վիայութեան մարմնոյ առողջութեան  
կազմանէ ամենեւին արատ ու թերու-  
թիւն մի զգանուելով, ընդունուեցան  
յաշակերտութիւն : Իմշկին տուած  
վիայաթզմերը գերմանական լոգուով  
գրուած ըլլալուն՝ վանց կընեմք հոս  
մէջ բերել . բաւական կը համարիմք  
միայն ոշակերտացուաց անունները  
նշանակել առ ի տեղիւնութիւն ծնո-  
ղաց իւրեանց :

Արքահամտեր Վարդանեան թէ մախցի : Գրիգոր Կարապետեան թէ քիրտաղցի : Կարապետ տեր Յովհաննէսեան թէ քիրտաղցի : Վարտիրոս Յակոբեան Վարացցի : Եղիշըն Յակոբեան թէ քիրտաղցի : Յակոբ Պօղոսեան թամզարացի : Յովհաննէս Յակոբեան Պուրացցի :

— Դեկտեմբեր ամսոյն մէջ երեք դպիրք սարկաւագութեան ասափան ընկարան, որը են Գէորգ մահտեսի Յօհաննէսեան Օմիւռնացի : Բարսեղ Յօհաննէսեան Վանեցի, որ կոչեցւ Դարբիչ : Միքայէլ մահտեսի Յարութիւննեան Վանեցի :

— Աւագրից տերութեան հիւպատոս Արք. Վալքէր տը Վալդիէմ, որ իւր հայրենիքն վերադարձը դեռ երկու ամիս չեղաւ, Քորտիքացի ընդհանուր հիւպատոս անուանելով, ամսոյ 11 ին մեկնեցաւ իւր նոր պաշտօնին :

— Ուրբր Աթոռոց թանգարանի Տեսչութիւնը իւր մասնաւոր շնորհակալութիւնը կը յայանէ Արշալոյս Արարատեանի, Լրեւակի և Վանզումիի էֆքեար լրագրաց մեծապատիւ խրցբարապետներուն, որք բարեհաճեցան խրկելու իրենց լրագրաց պակասները, զար խնդրած էր Տեսչութիւնը : Նշն շնորհակալութիւնը անշուշտ պիտի ընդունինին մնացեալ ազգային թերթերու մեծապատիւ լրագրապետը ևս :

## ԱՌԱԿ

Թէ: որ քեզ աշ հարցընեն, գու աշ ցա: թէ բոլորն աշ կոտրած է :

Ժամանակաւ Պարտիկ վաճառականին մէկը Պօլիս կուգայ չըրս հինգ բեռ յափնապակիներ՝ Պարմիու բի բերելու, ուսոնց մաքու հատուցնելու յիսոյ,

բեռնակիր մէ կը կոնչէ ու կը յանձնէ անոր ըսկելով՝ որ ասո՞ք մէկիկ մէկիկ շակելով իմ խուց բերեմ, և ես բեղ քանի մի սպակար խրառնելը տամ՝ որ զիս օրինակ՝ Հարցուց անոր բեռնակիրը՝ թէ ուր է խուցը, Պատասխանեց Պարսիկը. Համա խանը՝ ասափաննէր բուն գլուխը: Բեռնակիրը մոսձեց ներնիրէն ըսկելով, այսքան ժամանակէ է վարձը ով բեռնակիրը ութիւն կընեմ, այս անգամ ալ թող առանց վարձը ըլլայ: Բայց ըստ դարձաւ ինքնիրէն, հօրմէն ըստ եմ որ Պարսիկնէրը խորանանկէ կըլլան: Հըլլայ որ առ տարիք խրառներուն տակէն միաս մի ծագի բնձ: Էնցեւ իցէ բեռնակիր մէկը շատից ու ասափաններէն վեր էնցելով՝ անոր խուցը ինչցուց: Վաճառականը դարձաւ ըստ իւնն: «Տես բեռնակիրապետ, առաջն խրառն քեզ այս ըլլայ. թէ որ մէկը բեղ հարցընէ հարցունը հարստութիւնը ազէկ է՝ թէ չըստորոշիւնը, գու ըսէ կը լուսութիւնը ազէկ է ու Երրորդ անգամուն ալ ըստ: «Երրորդ խրառն ալ այս է, որ եթէ հարցունը ըլլայ քեզ: թէ ձերութիւնը ըստ Եթէ երիտառապրդութիւնը ազէկ է ու Երկրորդ անգամը բեռն ինչցելուն՝ ըստ Պարսիկը. «Երկ որդ խրառն այս ըլլայ. թէ որ հարցընէ քեզ մէկը, անօթութիւնը ազէկ է՝ թէ կը լուսութիւնը. գու ըսէ կը լուսութիւնը ազէկ է ու Երրորդ անգամուն ալ ըստ: «Երրորդ խրառն ալ այս է, որ եթէ հարցունը ըլլայ քեզ: թէ ձերութիւնը ըստ Եթէ երիտառապրդութիւնը ազէկ է ու Երիտառապրդ անգամը բեռն ինչցելուն՝ ըստ Պարտիկին խրառները կը ըստուն: Իսկ բեռնակիրը վերջին մնացած բեռն ալ կը շալկէ, ու ասափաններէն վեր հանելու ժամանակիը, ուսքը անհել ձեւացնելով ու ձայն մը փրցնելով՝ բեռն կրնակէն գեպ ի աստիճ ններէն վար կը զլորե կը չգէ, ու մէջը եղան յափնապատիները կուր կոտր կը ըլլան: Պարտիկը տեսնելով զայն կուրը, գլւխուն կը զարնէ, իսկ բեռնակիրը կը դառնայ: «Նշն կուրը, կըսէ, ասոյ փորձանը կըսէն: Խոկ թէ որ ենթէի ու մեռնէի նէ աւելի՝ ազէկ էր, բայց հիմակ թէ որ քեզ ալ հարցընելու ըստն, թէ մէջի յափնապակիները նէջ էն թէ կոտրած, զու եւ դամը բուն որ. Ասունած վկայ ամենն ալ կոսկ ուն են: